

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Բ Ա Ն Ի Ն Կ Ա Ս Ո Ւ Թ Ե Ի Ն Ն

Յ. Մ. Ին

Սիրք գոյ պի՞սի բլլար,
Երբ միայն ինկինքը զգար.
Ծաղիկն երփներանգ
Աչեր կ'ուզէ հրավառ.
Ա՛ր առանձին, ի՛նչ կ'արժէ
Ի՛նչ նպասակ, եւ ի՛նչ իմաստ,
Երբ ան զգայ իրմէ դուրս
Եւ իր մէջ.

Մի *Մորիչ* սէր, սէր բարեկամ,
Ասուած ինքն իսկ-սիրոյ ակ
Սէր համակ.

Զուգեց բլլալ միայնակ.
Եւ ստեղծեց եղեմին հետ
Սիրող սիրս մը—մարդ կակ—
Որ բարեկամ ունենայ:
Ինչպէս մարդուն առաջին
Տուաւ կին մը իբր ընկեր
Բայց զայրացաւ Սէր—Աւարիչ՝ Ազամին
Որ իր սիրոյն ամբողջն ալ
Շնորհեց անյազ Եւային.
Եւ ծառերուն մէջ հազար համար
Գոնէ մէկը՝ Սեղծողին
Սիրոյն չուզեց նուիրել:

Օ՛, բարեկամ, անկեղծ, աննեղ,
Ի՞նչ է կեանք առանց անոր.
Ծաղիկ ու սիւսի, յին ու առուակ
Արեւ, ասղեր ոչինչ կ'արժեն:
Ինչ որ է տուն առանց մանկան
նիշերուն,
Եւ պարեզը առանց՝ տունկի,
Այգին՝ առանց խաղողի,
Երկինքն առանց ասղերու,
Նոյնն է մարդը առանց անկեղծ
բարեկամի:

Ինչ որ է համբոյրը՝ շքունիքին
Ովասիսը՝ անասպախին
Եւ արեւը՝ յեռներուն
Նոյնն է Սէրը՝ հոգիներուն
տառապող:

Օ՛, ինչ պիսի բլլար աշխարհ, երբ
Զբլլային արեւ բարեկամ,
Եղեմական երկիրն այս չքնաղ
Պիսի բուէր անասպա մը չոր ամայի:
Եւ ո՞վ մեզի, ո՞վ սիս՝ աննչևար
Ասուած մը որ սէր չունենար:
ԱԿԻԻԼԻՆԷ

Ա Ն Ը ՈՒ Ե Ն Պ Ա Ր Տ Ե Զ

Ականակուռ ստելի քան խորհրդաւոր
Գանձասուսի մը գիշերին մէջ ոսկեփայլ,
Մասունքը սուրբ, դուն կը պահես նիմա քու խոր
Ծոցիդ մէջ սիրսն ուրկէ բղխեցաւ սիրքս մըռայլ...
Ու կը դառնաս անվերջօրէն շուրջը կրակին
Ինչ կարօտով, ի՛նչ երազով, ի՛նչ գաղտնիքով,
Անհուն պարեզ ուր շրթիմները կը ծաղկին
Եւ լրտուքիւնը կը սպասէ անըրջաբով...
Գարբընեցա՛ն այս շրթաները ծանրակուռ
Հիմա ոտներս դէպի քեզ կը սեւեռին.
Իմ խաչածես ձեռներուս հետ, աչքերս կայր
Քե՛զ կը տեսնեն, քե՛զ կը տեսնեն այս խաւարին
Անմարածիր անդոհանքին մէջ կարծես
Յաւերժական մասունքներուդ հոգի՛ն եմ ես...

ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ